



# ՍՈՒՐԲ ՉԱԿՈԲ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Նոր Կրտսեր  
7 ԱՊՐԻԼ 2024

## ԸՆԹԵՐՑՈՒՄ «ԱՌԱՔԵԱԼՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԵՐԸ» ԳԻՐՔԵՆ (5.34-6.7)

**Այն ատեն ատեանին մէջ ոտքի ելաւ  
Գամաղիկը անունով մէկը, որ փարիսեցիներէն  
էր եւ ամբողջ ժողովուրդին կողմէ յարգուած  
օրէնքի ուսուցիչ մը, հրամայեց որ նախ  
առաքեալները դուրս տանին, եւ ապա  
ժողովականներուն ըստաւ.**

«Ո՞վ իսրայէլացիներ, լաւ մտածեցէք  
եւ ա՛պա որոշում առէք այս մարդոց  
մասին: Կը յիշէք թէ ժամանակ մը առաջ  
թեւզաս անունով մէկը ելաւ, որ ինքզինքը  
երեւելի մէկը կը յայտարարէր, եւ շուրջ  
չորս հարիւր հոգիներ իրեն միացան.  
բայց ինք սպաննուեցաւ եւ բոլոր իրեն  
միաբանածները քայքայուեցան ու  
ցրուեցան: Իրմէ ետք Գալիլիացի Յուդա մը  
ելաւ մարդահամարի օրերուն եւ բազմաթիւ  
ժողովուրդ ապստամբութեան մղեց իրեն  
հետ. սակայն ան ալ կորսուեցաւ, եւ բոլոր  
անոնք որ իրեն յարած էին՝ ցրուեցան: Փալով  
ասոնց, կ'ըսեմ ձեզի. այս մարդոցմէ ձեռք  
քաշեցէք եւ ձեցէք զիրենք: Որովհետեւ,  
եթէ ասոնց խորհուրդն ու գործը մարդոցմէ  
է՝ պիտի խափանուի. իսկ եթէ Աստուծմէ է՝  
չէք կրնար խափանել, եւ թերեւս այդ ձեւով  
Աստուծոյ դէմ պայքարած ըլլաք»:

Ժողովականները հաւանեցան Գամաղիկը  
խօսքերուն, եւ առաքեալները կանչել տա-  
լով՝ ծեծել տուին. ապա պատուիրելով որ  
ա՛լ Յիսուսի անունով չխօսին, արձակեցին  
զանոնք: Իսկ առաքեալները ատեանէն հե-

ռացան, ուրախանալով որ Տիրոջ անունին  
համար անարգանքի արժանացան: Ամէն  
օր, թէ՛ տաճարին եւ թէ՛ իրենց տուներուն  
մէջ, անդադար կը սորվեցնէին՝ Յիսուս  
Քրիստոսը քարոզելով:

Ժամանակ մը ետք, երբ Յիսուսի հետե-  
ւորդները շատցան, յունախօս հրեաները  
սկսան տրտնջալ երրայախօս հրեաներուն դէմ,  
որովհետեւ ամենօրեայ նպաստի բաշխումին  
մէջ իրենց այրիները կ'անտեսուէին: Այն  
ատեն, տասներկու առաքեալները կանչեցին  
բոլոր հաւատացեալները եւ ըսին.

«Մենք չենք ուզեր Աստուծոյ խօսքին  
քարոզութիւնը ձգել եւ ուտելիք մատակարա-  
րելով զբաղիլ: Հետեւաբար, եղբայրներ, ձեր  
կողմէ վկայուած եօթը հոգիներ ընտրեցէք,  
որոնք Սուրբ Հոգիով եւ իմաստութեամբ  
լեցուն ըլլան. զանոնք այս անհրաժեշտ  
գործին համար կարգենք, իսկ մենք աղօթքի  
եւ Աստուծոյ խօսքին մատակարարման  
նուիրուինք»:

Հաւատացեալներ ուղիղ գտան առաջարկը  
եւ հետեւեալները ընտրեցին. Ստեփանոսը,  
որ հաւատքով եւ Սուրբ Հոգիով լեցուն մարդ  
մըն էր, Փիլիպպոսը, Պրոքորոնը, Նիկանորը,  
Տիմոնը, Պարմենասը եւ Նիկողայոսը որ  
հրէութեան դարձած անտիոքացի մըն էր:  
Ապա զանոնք բերին առաքեալներուն  
առջեւ, որոնք աղօթեցին եւ իրենց ձեռքը  
դրին անոնց վրայ:

Ահա այսպէս Աստուծոյ խօսքը կը տա-  
րածուէր եւ երուսաղէմի մէջ հաւատաց-  
եալներու թիւը մեծապէս կը շատնար:  
Նոյնիսկ քահանաներէն շատեր հաւատքը  
կ'ընդունէին:

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՅԱԿՈԲՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ  
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԻՆ  
(3.1-12)

Եղբայրներս, ամէնքդ ալ ուրիշները  
սրբագրելու հետամուտ մի' ըլլաք,  
գիտնալով որ մենք՝ ուսուցանողներս աւելի  
խստութեամբ պիտի դատուինք, որովհետեւ  
բոլորս ալ յանցանքներ ունինք:

Ան որ գիտէ իր խօսքերը կշռել՝ կատարեալ  
մարդ է, ինքզինքին իշխելու կարող: Տե՛ս  
թէ ինչպէս ձիերուն բերանը սանձ կը դնենք  
որպէսզի մեզի ենթարկուին, եւ անով ձիուն  
բոլոր շարժումները կը կառավարենք:  
Կամ գիտէ նաւերը. ո՛րքան ալ մեծ ըլլան  
եւ ի՛նչպիսի զօրաւոր հովերէ ալ քշուին,  
փոքրիկ ղեկ մը զիրենք կ'ուղղէ դէպի  
հոն ուր նաւավարը կը փափաքի տանիլ:  
Նոյնպէս ալ լեզուն. թէեւ փոքր անդամ մըն  
է, բայց մեծամեծ բաներով կը պարծենայ:  
Գիտէք թէ պգտիկ կայծը հսկայ անտառ  
մը կրնայ հրդեհել: Լեզուն ալ կրակ է:  
Անիրաւութեան աշխարհ մըն է անիկա: Թէեւ  
պարզ մէկ անդամն է մարմնին, բայց ամբողջ  
մարդը կ'ապականէ, եւ գեհենի կրակով  
բռնկած՝ մեր ամբողջ կեանքը կրակով  
կը վառէ: Բոլոր տեսակի գազանները,  
թռչունները, սողունները եւ ծովային կեն-  
դանիները նուաճուած են մարդուն կողմէ  
եւ կը հնազանդին անոր: Բայց ո՛չ ոք կրնայ  
հնազանդեցնել մարդկային լեզուն որ չար է,  
անզսպելի եւ մահացու թոյնով լեցուն: Անով  
կ'օրհնենք մեր Տէրը եւ Հայրն Աստուած, եւ  
դարձեալ անով կ'անիծենք մարդիկը որոնք  
Աստուծոյ նմանութեամբը ստեղծուած  
են: Այսինքն՝ նոյն բերանէն կ'ելլեն թէ՛  
օրհնութիւնը եւ թէ՛ անէծքը: Ասիկա ճիշդ  
չէ սակայն, եղբայրներս: Միթէ աղբիւր  
մը միեւնոյն ակէն քաղցը եւ դառն ջուր  
կը բղիսէ՞: Կարելի բա՞ն է, եղբայրներս, որ  
թզենին ձիթապուղ տայ կամ որթատունկը՝  
թուզ: Նմանապէս կարելի չէ որ աղուտ հողէն  
քաղցը ջուր բղիսի:

ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԷՆ  
ԸՍ ՅՈՎՀԱՆՆԵՍԻ  
(1.1-17)

Աշխարհի ստեղծագործութենէն առաջ  
գոյութիւն ունէր Բանը, այսինքն Որդին:  
Բանը Աստուծոյ հետ էր եւ Բանը Աստուծ  
էր: Անիկա սկիզբէն Աստուծոյ հետ էր: Անով  
էր որ Աստուծած ամէն ինչ ստեղծեց. առանց  
անոր ոչ մէկ բան ստեղծեց: Կեանքը Անով  
սկիզբ առաւ. եւ կեանքը մարդոց համար  
լոյսն է՝ որ խաւարին մէջ կը փայլի. եւ  
խաւարը չկրցաւ Անոր յաղթել:

Յովհաննէս, որ Աստուծոյ կողմէ ղրկուած  
մարդ մըն էր, եկաւ Լոյսին համար  
վկայութիւն տալու, որպէսզի ամէն մարդ  
Անոր անունին հաւատայ: Ինք Լոյսը  
չէր, այլ՝ Լոյսին համար վկայ մը: Բա՛նն  
էր ճշմարիտ Լոյսը, որ աշխարհ գալով  
կը լուսաւորէ ամբողջ մարդկութիւնը:  
Աշխարհի մէջ էր Ան, աշխարհը իրմով  
ստեղծուեցաւ, սակայն աշխարհը գԱյն  
չճանչցաւ: Իր իսկ ստեղծած աշխարհը  
եկաւ, բայց մարդիկ զինք չընդունեցին:  
Իսկ զինք ընդունողներուն եւ իրեն  
հաւատացողներուն՝ իշխանութիւն տուաւ  
Աստուծոյ որդիներ ըլլալու. ո՛չ արեան  
ճամբով եւ ո՛չ մարմնի կամ մարդկային  
կամքով, այլ Աստուծմէ ծնելով:

Եւ Բանը մարմին եղաւ եւ մեր միջեւ  
բնակեցաւ՝ շնորհքով եւ ճշմարտութեամբ  
լեցուն: Մենք տեսանք Անոր փառքը,  
փառքը Աստուծոյ միածին Որդիին:

Յովհաննէս Անոր մասին վկայեց, յայ-  
տարարելով. «Ասիկա է Ան, որուն մասին  
կ'ըսէի. “Ան որ ինձմէ ետք պիտի գայ՝ ինձմէ  
մեծ է, որովհետեւ ինձմէ առաջ գոյութիւն  
ունէր”»: Իր լիառատ շնորհքէն մենք շա-  
րունակ շնորհք ստացանք, որովհետեւ  
Օրէնքը Մովսէսի միջոցաւ տրուեցաւ,  
մինչ շնորհքն ու ճշմարտութիւնը՝ Յիսուս  
Քրիստոսի միջոցաւ: